

ԱՆԱԲԻՏ

ՀԱՆԴԻՍ, ԱՌԱՋՐԵԱՑ

ԱԶԳԱՑԻՆ, ԳՐԱՎԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՏԱԿԱՆ

Ե. ՏԱՄԻ

ԱՊՐԻԼ, 1903

ԹԻՒ 4

ՊԵՏՔ Է ԹԳԻՆԵՐԻ ՁԵՅԹՈՒԽՆՑԻՆԵՐԻՆ

Անհամարժակ վերջին թիւով կը հրատիրէք հայ հասարակութիւնը ուշադրութիւն դարձնել Ձեյթուխնի արբերուն տիւուր կացութեան վրայ և անոնց օջնութեան համարի ։ Ուրախ եղաց նկատելով որ պ. Ձերազ ալ ։ միեւնոյն ապին և ՓՓիւնիկի հրատարակութիւնն ազդուած ։ Միեւնյն հարցը հրապարակի վրայ գրած եւ հանգանակութիւնը բացա է ։ Կը յուսամ որ բարասամանի եւ Կովկասի բոլոր հայ թիրթերը միեւնոյն հրաւերը պիտի ուղարկեն իրենց ընթերցողներուն որպէսից հանգա նակութիւնը յանդի լուրջ գումարի մը եւ մի անդամ ընդ միշտ այդ հարցը խռոված նկատուի ։

Պ Ձերազ կը յաշխարարէ թէ, հասարաւած գումարները մասդիր է խնճն խնկ իր ամսանոմ ու զարկել Պալար պատրաստքարանին, որպէսզի Ձեյթու գրիւենով յատկացուին որպանոցի մը հաստարաման ։ Պ Ձերազ քաղաքական զօրծիչ մը լըմպակի, կը փարձեմ, թէ իր կողմէ անձնապէս հաւաքուած եւ պատրիարքարան գրկուած գումար մը կը կրնայ կամկածնի թուրի թուրք կառավարութեան և որոշուած նպատակին համար անոր գործածումը կարող է արգելւթեառու հանդիպիլ ։ Այս նկատումն աչքի առէն

ունենալով է որ ես բաւագոյն ու յարձարաւ գոյնանպեցի որ գումարները կեզրոնանային Փարիզի Հայոց քահանային մօս եւ անոր ձեռք քայլուէին Ձեյթուխն Փարիզի հայ գաղթաւագ կանոնեան պաշտօնական քահանային կողմէն գրկուած ես զառի մարգարիտական գաղափարի մը իրազորման յատկացուած գումար մը առանց ո թէ կ պահանձրութեան կրնաց իր մեղը հասնի առ Անյապուկին ծառայելու Պ. Ձերազ պիտի նուածածնիր պաշտպան իր ձեռքով համար առուուն գումարներն ար յանձնել Առամձան գումարներին ։

Անյապուկի պահու է ըստ թէ պ. Ձերազի յօպատճին մէջ նկատեցի կարեւոր սիստ մը զոր անհրաժեշտ կը համարի մասնանիշ ընկել ։ Առունենալու թիրթերին նիմուռեւէն ի վեր առաջին հանգանակութիւնն է զոր Կը բա նամար կ ըստ պ. Ձերազ որպէսնուն Ձեյթուխնի մէջ որպանոցի մը հաստարաման չափ սպառու ։ Մենայ արթանիք առքի ունեէ զորք չենք զատած հարցութեալ կործան թէ Ձեյթուխնի որդիրուն ու օգնելու համար բացաւած այս հանգանակուած թիւնեւ շաբաթօնեւէր կարկուր էր ։ այս հանգա նակութիւնը առ ուկտանոց Ձեյթուխնի ներառան ոգնելութեամբ բացուակարի 1895ինը եւ առ աւելու պեսի սկզբանալիքով հաւաքուած գում ամրներով կազմանեցան քան ինչնարքարար ուրուած նպատակներով ։ Ձեյթէ այդ հանգանա կութիւնը քանի մը միլիոնի յանգած ըլլար (եւ այ հարուստ գասակարդը դիւրաւ կրնար

այդ գումարը ձեւացնել) կամ նոյն իսկ երբ գոնէ արդէն ձեռք գումարը պայքարի միջնորդին իր տեղը հասած եւ իր նպասակիրն յակացուած ըլլար, այսօր Զեյթունը ձեռք կարկանդու ստիպուած չէր մնար, եւ ամբողջ ազգը ուրիշ հացութիւն մը, ուրիշ դերք մը կ'ունենաւ, « Բարեկզօրութիւնը գովելի է եւ օգտակար, բայց յի բաւեր՝ ինձա՞մ ոզդ մը վերականգնելու համար նևկամ ազդք մը համար է ականը պայքարն է, եւ իր ամէն ախակ տժերը նախ եւ տառ ասոր պէտք է յատկացուին: Նոյն իսկ այց վարկեանին, կոչած ընելով հանդերձ իմ հայրենակիցներու որպանզի Զեյթունի որբերուն կեանքն ու կըրբութիւնը ապակովեն, երբեք չեմ մտածեր թէ առ մեծապոյն ու միակ զորն է զոր մեր ժողովուրդն ունի կատարելու, Մեծապոյն ու միակ զորք է կը կայանայ պահովելու կանագը այս անսամբան որբին որ հայ ազդ է: Բայց այդ եական զորքն ու բոլոր ամերք նույն ըլլեր անհամեշտաթիւնն ընդունելիս միզի շարգիւեր որ ուշազորութիւն գտաձննեց նաև բոլոր հայ որբերուն ու մասնաւնդ Զեյթունի որբերուն թշնաւո կացութեան վրայ եւ անոր զարման անելու համար կատարենք մեր պարտականութիւնը:

Բարեպատճեն զողագիրով թեմայ մը ճիշդ
այս օրերս լսոյս տեսաւ «Զէյթունցի» ստորա-
կրող և Զէյթունի պայքարներուն շատ ան-
գամներ մասնակից եղած ծերունիք Զէյթուն-
ցինին «Զէյթունի պատմութեան» հրկրորդ հա-
ստոր, որ կը նկարագրէ Տաւրոսի արծուե-
րոյնին Ներկան, 1959ի պայքարը մանրա-
մասնորդն և շատ կենզակին ու շահեկան ցոյ-
ներով կը վերպատճերանէ եւ Զէյթունցին
անծեսական ու քաջաքական կացութիւնը կը
պարզէ: Անվիզն, բնական ու պարզուկ սառվ
մը զրուած այդ մնացակն սրտաչարժ ցիրքը, —
որու մասին աւելի ընդպարձակօրէն պիտի ցրեմ
մօտերս վնասեալիք մէջ. — Կ'արքէ որ կար-
գացուի բոլոր հայոցմէ: անոր ընթերցումը
շատ բան պիտի սորդիւնն թէ՛ Զէյթունցի-
ներուն հրանակի բաժութեանց վրայ, թէ՛ մը
սրբուանամնիք յէ՛ զարիբներու անպարտա-
մանաւ ընթացքն իւրաքանչ եւ թէ՛ ամբողջ ող-
գին յանցուառաքանիւնն իւրաքանչ անպարտա-
կորիններուն Այդ ընթերցումը պիտի նպաստ-
նաեւ ընթերցուու մենք պատճենին մատման ան-

տարբերութիւնը, պիտի մեզի զցացնէ՝ աւելի էզրապէս քան ուրիշ ո ևս է կոչ մեր պարագանառութիւնը Ձեյթունի Հանդէպ, — ու Ձեյթունի որբերուն ի նպաստ բացուած Հանգանակութեան լուրջ արդիւնք մը ունենալուն վրայ պիտի աղջէ խորապէս :

Գրքին ամենէն սիրուն էջերէն մէկը կը կազմէ ա՛յն ուր հեղինակը կը յիշատակէ Ֆըրնուպքի վանաւայր դիւցազնական Բարթողիմէոս վարդապետին ճառը՝ 1895ի փետմ սրբուն Հէյթունցիններն ի պայքար հրատիրելու համար արտօնութեած ։ այսաղ կ'արտօնապեմ այդ ամրոցը ճառը, որ աւելի կղեցիք է իր վայրենի պարզութեանը մէջ քան ու ե քերպուած որ նոյերէն լիւզուով գրուած ըլլայ կրոնեաւ.

և ժողովուրդ, մինչեւ հրսմանը գրեզացիք շատ պատերազմ մզեր են թռոքքին դեմ. ի՞նչ բանի համար, գիտէ՞... Ես ըստմ ձեզ՝ ուրիշ բանի համար չեմ, այլ՝ ազգի, օրէնքի, Հայոց հոգի ազատութեան համար. բայց մեր թշնամին լման մը չկրցանք ջնջել. առոր համար պէտք է որ մեր այս պատերազմը անցեալ պատերազմներու ջնանցնենք. ասիկա շատ մեծ է եւ վերջինն է, վանդի բոլոր ազգին աղաւութեանը համար պէտք է պատերազմինք. այս անգամ ամէն մարդ մեռնիլը, ջարդուրուրդը ըլլայը աշըր թող առնե. ասկէ ետքը մեռնինք Հայոց համար, ապրինք Հայոց համար, երես անգամ յազդանակը մերը ըլլայ. բոլոր ազգը ազատած պիտի ըլլայ. եթէ՛ Աստուած մի արացի՛ յաղթուինք՝ մարտիրոսկ' ըլլանք, բայց եւ այնպէս ազգը թշուառ կը մնայ:

և Ալյոշիսի պատերազմի մէջ ի՞նչպէս վարսէիլ պէտք է գրտէք՝ որպէսզի աղջու չկորածի ու ազատաթիւն գտնայ. ինչպէս որ անօթի առինք մը կ'ելլէ իրեն որոր գտնելու համար կը պարտի եւ երբոր գտնայ աւորդ մը վրան կը վաղէ, անորպէս զուռք ալ Քշնամիին վրայ յարձակեաւ էք, այս լաւ գիտնաք. Խուրք շարպաննած մեսողը ոչ մարտիրոս կը ունալու, ոչ ալ Արքայութիւն կրնայ երթաւ, ոչ ալ ազգ կը սեպուի Աշխատեցէք մէկ հատ աւելի պայմանելու ։

«Եթէ ամէն մարդ իմին բռածիս պէս պա-

տերագմի , մենք անպասճառ կը յաղթենք
թշնամին , ասոր մասին հոդ է ընթեք :

« Բայց եւ այնպէս զիտցած ըլլար որ մարդ
մը այսպիսի պատերացմի մը մէջ յաղթող
չկրնար ըլլայ՝ եթէ Քրիստոսի վրայ կատար-
եալ հաւատք չունենայ . անոր համար է որ
ամենուդ ահա կը խօսիմ , պէտք է որ լման հա-
ւատք ունենաք :

« Այս ալ կը պատուիրեմ ձեզ . ամէն մարդ
էրիկմարդ , երիկմարդ , ծեր եւ պառաւ , երի-
տառարդ թէ օրիբոր , մինչեւ փոքր մանկունք ,
ամենքդ ալ պէտք է զինուիք : հրացան ձևնե-
ցողը՝ հրացան , ատրճանակ , զաշոյն ունեցողը
զաշոյն , երկասյրի ունեցողը՝ երկասյրի , վեց-
հարուածեան ունեցողը՝ վեցհարուածեան , այս
վերոյիշեաները չունեցողը՝ նետեւեալ փոր-
ծիքներով՝ բաւականանան , հատորով , կացի-
նով . մանր զանակով , շամփուրով , փետառով .
մանգաղզով , մանր հատոցով , թթորով , մինչեւ
անգամննուրնով , զիննեւեցէ՝ ք . որ ժամանակ որ
թշնամին խառնութնք՝ արագ-արագ փորեն-
նին խոփեցէ՝ ք . Թշնամոյն ազիքները դուրս
թափութն , ամենեւենին մի՛ վախնաք . Քրիստո-
մեր Կողմէն էարցէն զիտք որ Թուրքը Վախ-
կոտ կ'ըլլայ , ասոր համար ընաւ չմատեց
մենք ուժեղ կ'ըլլանք :

« Ահա Աւելատանք . Վրիստոն կ'ըսէ՛՛՛ որ
զինք ինծի համար կը կորսնցնէ , անիկան պաշ-
րի . ով որ զինք չմոնիմ ըսելով պահէ , անի-
կայ կը կորսուիք : Հիմա հասկցա՞ք : Քրիս-
տոսի խօսքէն զուրս չեք ելլեր եւ ազգն ալ
կը փառագործէ ու կը մննայ , Հայն պէտըըր-
կութիւնէ կը խալուի :

« Հիմա մեծ պատուէր մ'ալ ունիմ 'ձեզը :
Հրացանածգութեան ատեն լաւ նշան առէ՞ք ,
մի՛ արտօնաք է կաթաւի որսի նետելով՝ պէտ՝
նետելով՝ ու նետուէն մի՛ նետելով՝ շատ մօնէն
նետելով՝ ու որ հրացանի ծովիք , կապարէն նետ
փորը մօնայ կ'Սեր Զէյթունի կուրսները այսն
պէտ կ'ըլլային , չէ՞ որ պատերական ռովզուու-
թիւն է՝ եթէ մոցած չեւուահապէտիք . հաւա-
եալ կը պատուիրեմ , մօտէն ըլլայ : հրացանա-
ծգութիւնիր ։ ։ ։

Հեղինակը այս ճառին բնադիրն ալ հրատա-
րակած է՝ Զէյթունի բարբառով . ահա հատ-
ու . ծ մը .

« . . . Խենչ վոխտ ուր տուշմաւոն խառնը-
վոնքնը հրմմէն չապըի չապըի փերերը խե-
թիցէք . խէթիցէք , հանիցէք . աղընը մազ-
մըուըը դոր վիրցէք . հէջ մի՛ վախէք , Քիւ-
րիսատ մեր զինչօն է . զաթը զիտէք ուր
Թուրքը վէսիկիւա կունը . Էսափէր համոր հէջ
Ծըթի մէնէք . իւ ծէովէ կիւլինք ։

Խ'նչ ջղուա . Կորուկ , ամուր լեզու , լեզու մը
ուր բաները երկամբէ կզմիներու մէջ կը թուրքն
կազակարաւած ըլլալ , սեղմուած ականներու
մէջն արձակուած :

Ամրոց զիրքը լիցունէ այդ արի լեռնա-
կաններու պղպասէ հոգին ցուցանող զմայ-
էլի մանրամասն . Աթիւններով : Բայց զիրքն
աւարտէլ յետոյ . մարդ անհուն տիրութեամբ
կը մամակուիք , « Խոանելով », թէ հին Հայոյ թէ հնէն
զարիգով չմաքառող » Հայութենէն այդ ափ մը
կորիգները միայն մնացիր են որ պահպաներ
են զաղնջական քաջութեան հին աւանդու-
թիւնը՝ մինչւ նորի մնացիր բոնական բժիշմի
կրցիր է անառանականացնէլ՝ մեր խեղճ՝ նոյո-
վորցը՝ երկարաւու զինաթափութեամբ մը . ։
Արիշ ախրութիւն մըն ալ , աւելի ամօթալից ,
ԿՅ զայ մզքը՝ երգ կը կիւրդաման թէյթունցիրնի
այն տողերը զայ Զէյթունիք համարակաւթեան
անտեսական ողբայի կացութիւնը կը պարա-
գէ՛՝ մանաւանդ նօր պայքարէն կը գեր , եւ
մասնաւորապէս այն տողերը ուր Մարացը
հայ թթիչի մը ճիւղային զաւածանութիւնը
կը պատէ : Ահա այդ տողերը .

« . . . Որովհեաւ մեր վեռնագաւատի քարե-
րը մէկ հաց չեն , քար , սափուած ենք մեր
անտեսական աննախանձելի վիճակին մէջ ապ-
րէլ : Եթէ բարեցար ազգայինք Զէյթունի վի-
ճակը բարեւուելու նպատակով իրենց ջանքերը
շնուայն . Զէյթունցին խեղճ եւ ոզորմէլէկ կա-
ցութեան մէջ չապէրիք . կ'թէ մի՛ վանիք կէտեր
մըր բարերարաները ինկատի առնեն եւ զործա-
զրէն . Զէյթունցին բաւական կ'օգտուի թէ
իւթապէս եւ թէ բարոյապէս : Մին այնէ օր ,
Զէյթունի մէջ երկամբ գործարան մըրացուի ,
որով անցույն ժողովրդին միջոց կը արուի իր
սիւթական ըստ կարեւոյն պահնակել . երկամբը
թէ առատ է եւ թէ լաւ . երկրորդ՝ գինիր գոր-
ծարան մը . բանալ Զէյթունի մէջ . Զէյթուն
ունի 21 տեսակ պատուական խաղող , միթէ՛ չէ

կարելի ատոնցմէ Փօրտո և Շամբանեի գի՞նինենք. ու պէս ազի՞ն գի՞նի պատրաստել : միշչղեռ տեղացւոց պատրաստ պատռական դինին երկար շղիմանար : թէեւ Զէյթունցին պանդիստութիւնը չսիրեր, եւ այդ շատ զովելիք է, որովհետեւ Զէյթունը հարկին կորիքի պէտք ունին րայց լաւ կ'րւայ : իր անտեսական կացութիւնը բարուսկելու համար. մի քանի ուշը պատանիներ եւրոպա իրկութիւն երկաթաղործութիւն, գինեղործութիւն և կաշկործութիւն սորվելու : Անոնք զարձեալ վերազանալով իրենց հայրենիքը շատ ոդակար ծառայութիւններ կրնան մասուցանել : Ուրիշ հարց մը՝ Զէյթունի դպրոցները տեւողական ընկելու համար, որովհետեւ հաստատ եկամուռա ըլլալով՝ երրենն շարունակութիւնը կ'ընդհատուի : Խորհուրդ կուտամ կրթաւել ազգայնոց Զէյթունի մէջ՝ բազմիք մը բանալ : նթէ միայն հազար ոսկի ծախուռը լաւ բաղնիք մը կարելի է շինել եւ Զէյթուն ջուրով ու փայտով առաջ երկիր մը ըլլալով, կրնայ այդ հասոյթով զամաստուները ազանով կերպով ապրեցնել : Քաղաքը կը բազկանայ 1500 տունէ :

« Ուստի կոչ կ'ընեմ ներկայիւր ազգասէք բարերարաց այս ծրագիրը իրազործէլ : Եթէ բարերար կամի՞ն կարող են այսպէսով մնձ ծառայութիւն մասուցած ըլլալ մեր ժողովուրդին :

« Պատ. ընթերցողաց մէջ զուցէ զանութիւն այսպիսիներ, « բոնք առարկեն թէ Զէյթուն թին իր գլխուն ճարը թող գտնէ եւ զուրուն օգնութիւն չակնկալէ : Բայց ինչպէս վերը իշխեցնիք, Զէյթունցիք նիւթապէս անկարող են, բարին բուն նշանակութեամբ աղքատ : ինչպէս առածը կ'ըսէ՝ Հաւը սաղի հաւկի թէ կարող ածել :

« ... Իերեւա ընթերցողաց պիսի զարմանան երբ ըսմմթէ Զէյթունցիք բժիշկէ ալ զուրկ միացած են : Եղայ Զէյթունցին հրեանդանայ, առաները կը կանչեն, նա կուղայ եւ չորս դլուխ բժշկութեան աւետարան եւ Փարանեան աղքաթը կարդալէ ենույ կը մեկնի : հրեանցը վրայ թէթեւցայ ըսկով կը բաջակերուի եւ օրսուորէ կ'աղէկնայ, թէեւ ոսանք ալ կը

մնոնին, եւ այս վերջիններուն համար ալ կ'ըսն : Անոր իկիք մեռով (Ճակատագիրը այսէ եղեք) : Զէյթունի մեծամանութիւնը համարիտ էր թօթի մունիք մաքու համար, եւ այդ առթ, և 1890ին վրեաց Մաքու համարի կատավարիչ Անդրեան հայ թօթի կ մը : որ գրդուած էր փաշայի կողմէն Զէյթունցոց ու եւ կ'վաս մը հասցնելու համար ու այս տիմար եւ տաճկամու թժիշկին գործած է զեղերէն հարիւրէ անոնդ մանուկներ զո՞ն զացին քիչ ժամանակի մէջ (մանրամանութիւններ տես), « Զէյթունի ներկ ։ եւ անց » : Ա. հասորը : երես 152)

« Ահա այս ալէալիք եւ մահարեր գէպքէն յետոյ Զէյթունցիք բժիշկ ունենալու նպատաւ : կնու ետ կեցան : Ա. յմ ոչ բժիշկ կայ Զէյթունը նի մէջ եւ ոչ ալ զեղարան, բաց ի մի քանի նախնի վերաբաժններէն :

« Բայց եւ այնպէս նորէն բժիշկ խնդրող ներու թիւը մեծամանութիւն կը կազմէ, զեկուով թէ հրւանդին համար բժիշկ պէտք է իսկ նոզուոր միխիթար թէեան համար՝ Տէր պակա (Քահանայոյ) :

« Զէյթուն ոչ թէ միայն բժիշկներ կը կարօտիք այլ նաև տեղպին իւնիանդանուի մը : Զէյթուն իւր գիւղօրտյով հանգերք կը պարունակէ թիւ մէջ 2370 առան զուտ հայ : ի. չո՞ւ չունայ մը հրւանդանոց : Ո՞ւշ ա՛ կարիքներ հասակին շառած՝ կը յաւնուրին սեւ հողին շրւանդանոցի զգոյսթեան պատճառը : »

Այս տաճերը հսկայ ապտակ մըն են զո՞ր ալեւոր : Զէյթունին կը փակցնէն միքամբուզ ազգի երեսին Զէյթունը, մեր պատիւը պահանջող Զէյթունը, մեր թանձը յուսահատուզ մեան մէջ շոշացող միակ նշոյլը, կ'ու օտէ հրւանդանոցի մը, կարօտէ իր սնաեական կատալութիւնը բարութելու համար քանի մը տարա բարութելու գործադրութեան կարօտէ իր որբերուն համար անեական ու չուրջ հաւատառթեան մը հիմնարկութեանը, և մեր ժողովուրդը զեւ մինչեւ զարդ զարդ չէ կատարած իր պարտքը : Ասիք անհաւատալի պիտի թուէք օտարներուն, եթէ գիւնային, Սատրները պիտի թքնէին մեր երեսին եթէ իմանային այս խաղ-

բութինք : Մենք կ'ողենք որ օտարները մեզ
մյարդեն : բույց յարգուելու համար պեսք է
որ արժանի ըլլանք յարգանքի : ոյսպէս վա-
ռակով հանձնաք Զէյթունի : մեզ յարգանքի
անարժան կացուցած կ'ըրանք :

Զանանք գէթ այժմ . թէպէտ ո՛ւշ . — յար-
մանել մեր յանդամքը, սրբել մեր ճական այս
տօմօթարեր արաւաց : Վէտք է որ Զէյթունի որ-
րիրուն ի նպաստ բացուած հանգանակու .
թինէն ձևանայ գումար մը այնքան կարե-
սոր, որ հնարաւոր ըլլայ անով ոչ միացն որ-
բանց մը առատանել այսեղ, այլ եւ հե-
ւանդուց մը : Հիւանդանց ո՞ւ որրանց
հաստատելի «Քատարաման» դոր մը ընկն չէ,
թուրք կառավարութիւնը արգելիք յարցա-
նելու ո եւ է իրաւոնք չի կրնար ունանալ .
նոյն իսկ եթէ արգելք յարցանել ուզեր,
եւրոպական տէրութիւնները, — որոնք 1895ի
Զէյթունի հաշտութեան զանազիքը վաւե-
րացնելով իրենց մասնաւոր պաշտպանու-
թեան տակ ասին Զէյթունը . — վասանարար
պիտի օգնեն մեզի որպէսզի այդ ծրագիրը ի-
րագործուիք . ուրիմբ առանց ու եւ վարանման
բոլոր դասարակի Հայերկ պարտաւոն են մաս-
նակիցի այս հանգանակւորեան : Գուղով քանիք
մը Զէյթունցի պատասխներ և երկաթագործ-
ութիւն, զինեղործութիւն եւ կայեղործու-
թիւն սորվելու համար » Եւրոպա զրկելու զա-
ղափարին, զոր կ'առաջարիէ «Զէյթունցի»,
ատի շատ զիւրակ կընայ բրականանալ . մեր
հարուստաներէն — մանաւանդ Խուսահայ —
կան շատեր որ աղբատ ուսանողներ եւրո-
պական համալարանները կը դրին իրենց
օգնութեամբ, որդ ոչ մէկ հայ ուսանող այն-
քան արժանի չէ օգնութեան . որքան Զէյ-
թունցի պատասխները . մեր հայ հարուստաները
կրնան անմիջապէս նկատողութեան առնել
այս կէտը, եւ իրենց պարտքը կատարել : «Եւ-
րոպայի հայ Ուսանողաց Միութիւնն ալ
կընայ, եւ պարտի, այս խնդրոյն վրայ ու-
շագործին զարձնել եւ իր աջակցութիւնը
նույրել այս գործին :

Ապունձան մը «Օրէշ» անուանելով մեր խիզ-
ճը թեթեւ ցուցած չենք ըլլար : Ամրողն հայ
պզու ԱՊՐԻՆԸՆՆԵՆ ՀՍԻԱՍԱՐԱԸՆ ԿՇԱՀԱՅ, եթէ
շարունակէ իր անտարբերութեանը մէջ յա-
մենաւ հանգէպ Զէյթունին, որովհետեւ պա-
րագաներ կան ուր անտարբերութիւնը այն-
քան ոճրագործ է որքան դաւանանութիւնը :

ԱՐՃԱԿ ԶՈՂԱՆԵԱՆ

ԱՍՏԼԾ

•—•

Վառարանին դէմը նստած առանձին .

— Վայ հընոց ես ալ, անոր մըսերիմ : —
Երբ խօս վախուաք կը զիտեմ վաս բողին :
Հզուոյդ թըսիքը կը յիշեմ, եղբա՛յր իմ :

Երբ, մըսածկոտ, կուգամ նստարի ծովուն գէմ,
Որ խանըւի մորմուք անոր ծըփանքին .
Ալեակներուն փշրբւիլը կը դիտեմ :
Եւ ֆշրումը կը յիշեմ, ա՛խ քու կեանքին :

Վերջալոյսէն ըսփոփանք մը կը յուսամ .
Բայց կը մարի անոր անուշ շտղն ալ շուտ .
Երբ կը քաշուի կ'երթայ արեւը Փարթամ,
Եւ կը յիշեմ մարիլու քու աշքերոււտ :

Արեւին տեղ՝ աստղեր հիմա կը փայլին
երկնքին սեւ կամարին վրայ անսահման .
Կը հիանամ սա մէկուն քաղցըը ցուքին .
Աստուած, կ'ըսեմ, այդ բոցն եղբօրս է նըման :

Հոգի՛դ է ան անշուշտ, եղբա՛յրս : ո՛՛ իրեն
կը քաշէ, միշտ իմ նայուածքը արդունքուտ .
Եւ կը քատի ինձ անհունին խորերէն ,
Ու կը հաւատմ թէ երջանիկ ես գուն հուտ :

ՈՍԿԻ Ա. ԶԱՐՔԻՑԱՆՆ

Պղիմ Բուլ

- Ֆ Ֆ -